

աշխարհականերէն մէկն եղաւ, բարեբարոյ, առատաձեռն, պարզամիտ ու զուարթ մարդ մըն էր. կառավարութեան բաներէն աղէկ կը հասկընար, ու քաջ զօրավար էր : Ըստ կը գովեն իր ուսումնասիրութիւնը, ինչպէս կ'երենայ նաև վարքէն որ ինքը գրեր է . աս գիրքը Պապէրնամէ կ'ըսուի, և գրած է Չէղաթայի լեզուով՝ որ հիմակուան թաւըքերէնին մայրը կըսեպուի :

Հոկայ :

ԱՐԴՎԱՆՑ շատ աւելի զարմանալի բան կ'երենան ուրիշ մարդկանց վրայ տեսնուած կարգէ գուրս յատկութիւնները՝ քան թէ ուրիշ արարածոց վրայ երեցածները, ու թէ իմաստնոյն և թէ տգիտին հետաքըրքրութիւը կըշարժեն: Այսպիսի զարմանալեաց մէջ գլխաւորներէն մէկն ալ հսկայից՝ վրայ եղած կարծիքն է :

Մէն ազգաց աւանդութիւնները, հին բանաստեղծները և պատմիչները կըյիշեն թէ առջի ատենները մեծամարմին մարդիկ կան եղեր, որ հիմակուան տասը մարդուն ուժը անոնցմէ մէկուն չհասնիր կ'ըսեն: Ասոնց խօսքը բոլորովին սուտ հանելը դիւրին կ'ըլլար՝ թէ որ սուրբ գրոց մէջ ալ հսկաներ յիշուած չըլլային. մանաւանդ ջրհեղեղէն առաջ եղած մարդկանց համար, որ կ'ըսէ թէ “Ակայք էին ’ի վերայ երկրի յաւուրմն

1 Ասոր մէկ ձեռագիրը կայ Անդղացւոց հընդկաստանի ընկերութեան գրքատունը, և անկէ մէկ հատուած մը կըբերէ Տաւիսս անունով անդղացին իր տաճկերէն քերականութենը մէջ: Տաճկագէաները ան հատուածէն կրնան իմանալ Պապէրին ո՞չը, ու նաև Չէղաթայի լեզուին կըրպը:

2 Մէր ո՞ւ, կամ ո՞ւ, բառէն առնուած կ'երենայ Յումաց յնայս բառը, ուսկից ելած է նաև Լատինացւոց ցիցաց ըսածը: Պարսից և Տաճկաց տիւկամ ո՞ւ լբառը հսկայ ալ կընշանակէ, բայց սովորաբար իրենց առասպեշներուն մէջ գեկ կամ սատանայ բառին տեղը կըդործածեն, որուն մենք գրոց լեզուով քաջ կըսենք:

յայնոսիկ „. ինչպէս որ վերջն ալ Կ'երովթայ վրայ և շատ այլազգեաց համար հսկայ ըսուած կը գտնենք: Ո'եր լսորենացին Ո'արիթասայ պատմութէն առնելով՝ երրովթը և անոր ընկերները շատ ահաւոր կերպով մը կընկարագրէ աս կարծ խօսքերովս: “Դիմեալ գայ Ինչլյաւերժիւք քաջօք, և երկայնագիզօք հասակօք ըսկայիւք մրցողօք” :

Եթրայական լեզուին մէջ էտպօք բառը թէ հսկայ կընշանակէ, և թէ կատաղի և հզօր մարդ . անոր համար Յովսեպոս և Փիլոն, որ Հքէից իմաստուն գրագէտներն էին, սուրբ գրոց հսկայ ըսելը հզօր մարդ կը մեկնեն: Իոյն կարծիքին վրայ են նաև լիրոգինէս և սրբոց հարց մէջէն ումանք . կան որ հսկայ ըսելով չար կամ բարի հոգինէրը կ'իմանան. ումանք ալ (ինչպէս լսկերեան և լիւրեղ աղեքսանդրացին) տգեղ՝ խոշոր և ուժով մարդիկ կը հասկընան :

Փիլիսոփայից մէջ շատը կան որ հսկայ չէ եղած աշխարհիս վրայ կ'ըսեն, և բանաստեղծներուն խօսքը այլաբանութիւն կը համարին. ուստի Տիտանեանց համար ալ որ Հոմերոս կըպատմէ թէ լեռ լեռան վրայ գնելով՝ ուզեցին երկինք հասնիլ և լրամազգը վար ձգել, կ'ըսեն փիլիսոփաները թէ անով հրաբուղին լեռները կ'իմացուին որ դէպ ’ի երկինք քար կըցատքեցընեն: Բայց ուրիշներն ալ կը հաւանին ըսելու թէ հին ատենի մարդիկը քիչ մը խոշոր եղած պիտի ըլլան՝ երկրիս ուժին համեմատ. թէպէտ ոմանք աս ալ չեն ընդունիր՝ ըսելով թէ լուստուած ամէն բանի չափ մը գրեր է, պէտք է որ մարդն ալ միշտ իրեն չափը պահած ըլլայ :

Ի՞նչ ալ որ զուրցեն՝ աս յայտնի է որ Ո'ովսէս մարդարէին խօսքերը կը ցուցընեն՝ թէ ինքն ալ մեր հասկըցածին պէս կը հասկընայ եղեր հսկայ բառը. սրբոց հարց շատը աս կարծիքիս վրայ են, և նոր պատմիչներն ալ հաւանական կըսեպէն: Լուստուա-

ծաշնչին մէջ հսկայից ցեղեր ալ կը յիշուին, ինչպէս Անակիմք, Օսմղոմինք, Ուափայիմք . ասոնցմէ մէկն էր նաև Պաղիաթ, որ 6 կանգուն ու կէս բարձրութիւն ունէր, որ լսել է՝ երկու մարդաշափի մօտ : Ի՞նուանի հսկաներ էին Ավգուստոս թագաւորը, Յէսուս, Աւապտոն, Աքիմանան, Աւսի, հինգկանգնեան եգիպտացին, և այլն . և Պաւլէն վերջն ալ ասոնցմէ քանի մը հսկաներ մնացին կ'ըսէ սուրբ Գիրքը՝ Ացովտոս, Պազա ու Պէթքաղաքները :

Հին պատմիչները կ'ըսեն թէ Երգիպտոսի մօտերը հսկայ մարդիկ կը բնակին եղեր . և իրաւցընէ կ'երեւայ թէ Աֆրիկէ կայ եղեր յաղթանդամ մարմնով ժողովուրդ մը, ինչու որ քանի մը պատմիչներ շատ կը յիշեն այսպիսի հսկաներ . զոր օրինակ կ'ըսեն թէ Աֆովպացի թագաւոր մը կայ եղեր 10 կանգուն բարձրութեամք . Պլուտարքոս պատմիչը Աերտորիոսի համար կ'ըսէ, թէ Աֆրիկէի Ավինկիա քաղաքին մէջ Անտէոս հսկային գերեզմանը բանալ տուաւ, որ իմանայ թէ իրաւ է անոր վրայ զուրցուածը . և տեսաւ որ կմախքը 60 ոտք երկայնութիւն ունէր, ու շատ զոհեր ընելով նորէն գոցեց կ'ըսէ : Լարքեդոն ալ երկու կմախք գտնուեցան, կ'ըսեն, 20 ոտք երկայնութք : Առւրբն () գոստինոս կը պատմէ, թէ Աւտիկէի ծովեզերքը մարդու ակռայ մը տեսեր է՝ որ սովորական ակռայի հարիւրին շափ կար կ'ըսէ . Ակիփոս Ներոնիմոս ալ կը պատմէ, որ հոն Յուլիա Աեսարիա ըսուած տեղը ինքը երկու Ապանիացւոց հետ գերի ըլլալով (1559^{bc}) բանտը կը փորեն, գլխու գանկ մը կը գտնեն որ 10 ոտք շրջապատ ունի եղեր, կ'առնեն Հասան ամիրապետին կը տանին, ան ալ 5 ոսկի կուտայ անոնց, ու ետեւ չիյնար մէկալ ոսկորները գտնելու : Այսպիսի մեծ գլուխ մը կը յիշէ նաև Աարելիկոս անունով մէկը, որ ծառի մը տակէն գտնուեր է՝ տակառի շափ, և

շուտ մը կոտըրտեցաւ կ'ըսէ :

Մեր ազգին մէջ անուանի եղած է Տորք նահապետը, որուն վրայ կը պատմէ Խորենացին՝ թէ կ'երգէին որ Տորք ըղունդովը քարերու վրայ արծիւներ և ուրիշ ձեւեր կը փորէր, և Պոնտոսի ծովեզերքէն թշնամեացնաւեր տեսնելով ինքը ցամաքէն բլրածե քարեր կ'առնէր ու անոնց ետեւէն կը նետէր, և կ'ընկղմէր զիրենք : Աքանեները որչափ ալ առասպել ըլլան, և Խորենացւոյն ըսածին պէս Առապէլաց տասապէլ ալ կարծուին, սակայն շշմարիտ է ան մտածութիւնը որ նոյն Խորենացին աս բացագանչութենէն ետեւ կը զուրցէ, թէ 'ի հարկէ շափէ դուրս եղած պիտի ըլլան՝ որ վրանին ասանկ բաներ զուրցուեր է : Իսկ Տրդատայ ըրած քաջութիւններուն վրայ տարակոյս չունինք . որ ցուլերուն եղջիւրները թափեց, վազուկ ծիերով լծուած կառքը ետեւէն բըռնելով կեցուց . լեռ լեռան վրայ չդըրաւ, բայց Աասիս լեռան վրայէն ուժը հատ մեծամեծ քարեր շալկած վար իջաւ :

Հին Յունաց մէջ անուանի հսկաներն են Հիտանեանք, Արիոն, Արփիաղտէս, և այլն : Պողիւփեմոս կիկզոպին գաւազանը ահագին ծառի մը բուն էր կ'ըսէ Աիրգիլոս : Տրոյիոյ պատերազմին դիւցազանցը վրայ ալ հսկայի գործքեր կը պատմուին, և իրենց գերեզմաններն ալ նոյն կարծիքը կը հաստատէ՝ հին պատմիչներու խօսքին նայելով . ինչպէս Ացրիանոս կայսրը ասոնցմէ Աասին գերեզմանը բանալ տուաւ, ու կմախքը 16 ոտնաչափ գտնուեցաւ կ'ըսեն : Աիլոն կրտոնացի ըմբիշը, և ուրիշ շատ ըմբիշներ հսկայի գործքեր ըրած են . ան հսկաներէն մէկն ալ է Աաքսիմիլիանոս Հուովմայեցւոց կայսրը . ասոր կնկանը ապարանջանքը՝ իրեն մատնի կ'ըլլար կ'ըսեն :

Անուանի հսկաներուն մէկն ալ է սուրբ Վրիստափոր վկայն Ծ անգլուխ ըսուած ազգէն . ասոր հսկայ

ըլլալուն վրայ տարակոյս չկայ , բայց հասակին չափը որոշ չգիտացուիր . բարձրութիւնը 12 կանգուն եղած է կ'ըսեն , որ գրեթէ իրեք մարդաշափ կ'ընէ , զանազան տեղուանք ասոր ոսկորները կը գտնուին . Ա ենետիկ ալ Հիսուսեանց եկեղեցւոյն մէջ աս սըրբոյն ամբողջ ազգոր կայ , որ չափեցինք , գրեթէ իրեք ոտնաշափ էր :

Երևելի հսկայից մէկն ալ Տեւտոպոքոս Կիմբրացւոց թագաւորն է , որ երբոր յաղթուած Նռոմտարուեցաւ յաղթական կամարներուն տակէն չէր կրնար անցնիլ կ'ըսեն . 1613^ի Գաղղիոյ Տոֆինէ ըսուածնահանգին մէջ անձունի ոսկորներ գտան , որ անշուշտ աս մարդունն է ըսին , և չափեցին որ հասակը եղած պիտի ըլլայ 25 ոտք երկայն , 10 ոտք լայն . շատ գրքեր գրուեցան ասոր վրայ , ոմանք կը պաշտպանէին՝ ոմանք դէմ կը խօսէին : Ոժիւ կատէ անունով մէկն ալ 1704^ի պատճու բերելով հին ատենի մարդկանց երկայն ապրիլը , ու տապանին և աշտարակին պէս շէնքեր շինելը , կը հաստատէ թէ անոնք մեզմէ շատ մեծ մարդիկ էին : Իսկ Հանրիոն անունով գաղղիացին գիրք մը շինեց , որով երկրիս ուժը և մարդկանց երկար ապրիլը մէջ բերելով կը ցուցընէ՝ թէ Աքամ 123 ոտնաշափ բարձր եղած կրնայ ըլլալ , Այ 103 , Աքրահամ 27 , Առվսէս 43 , Հերակլէս 20 , Գողիաթն ալ գրեթէ անոր չափ :

Ա եծին Կարոլոսի համար կ'ըսեն թէ 9 ոտք բարձր էր : Քուլոս դպապին ատենը Կաղաքիայի մէջ հըսկայ մը կայ եղեր որ ամէն տեղէ ասիկայ տեսնելու կ'երեային . ամենէն երկայն մարդը ասոր կուրծքին կէսը կը հասնէր կ'ըսեն : Հռոմ 1735^ի 8 ոտքէն բարձր մարդ մը կայ եղեր . աս վերջի ատեններս ալ Տիքոմ գերմանացին 8 ոտնաշափ է եղեր 30 տարեկան եղած ատենը : Պիւֆոն երևելի բնախօսը նոր ատենի մարդիկներէն կը յիշէ 10 հոգիէն աւելի որ 6 ու կէս ոտքէն ինչուան 8 ոտք և աւելի

բարձր են եղեր :

Ա , որ ատեններս մեծ վէճի նիւթմըն ալ եղան Փաթակոնացիք որ Ամերիկայի վարի ծայրը Վակելանեան ըսուած երկիրը կը բնակին : Ոմանք ինչուան 10 և 13 ոտնաշափ ըսին ասոնց բարձրութիւնը . բայց խիստ քիչ ըսողն ալ 6 ոտքէն վար չի նարար . որով ըսելէ թէ ամէնքն ալ բարձրահասակ մարդիկ են , կամանանկ մարդիկ շատ կայ մէջերնին : Չափէն աւելի բարձր ըսողներուն խօսքը իրաւհանելու համար զուարձալի պատճառ մը կուտայ . Պիերնարտէն տը Աէնֆիէր գաղղիացի մատենագիրը . ասոնց երկիրը շատ անդամ մշուշ պատածէ է , կ'ըսէ , իրենք ալ անդադար շարժմունքի մէջ ըլլալով՝ հեռուէն խոշոր կ'երևնան , ու մէյմէկ հսկայ կը կարծուին : Աս բաներէս կ'իմացուի թէ հին և նոր ատեններն ալ խոշոր մարդիկ եղած են :

Բայց հիմակուաննոր բնախօսները Վիւվիէին հետեւելով , որ շատ հըսկայի ոսկոր կարծուած ոսկորները փղի նման մեծամեծ կենդանեաց ոսկոր ցըցուց , ամէն հսկայի ոսկորներն ալ կենդանեաց կմախք կը կարծեն :

Ա երջապէս բնախօսաց խօսքը հոս կը լմըննայ , թէ մարդուս սովորական հասակը 5 $\frac{1}{2}$ ոտքէն ինչուան 6 ոտք և քանի մը մատ կրնայ ըլլալ . անկէ վեր ինչուան 9 ոտք բարձրութեամբ մարդիկ գտնուած են ամէն ատեն , և ասոնք են հսկայ ըսուածները :

Օ արմանք չէ թէ որ երբեմն ինը ոտնաշափէն աւելի բարձր մարդիկ եղած ըլլան , ինչպէս Գողիաթը և անոր նման անուանի հսկաները :

Բայց աս ալ Ճմարիտ է որ արևելք ինչուան հիմա շատ տեղ կը ցուցընեն մեծամեծ գերեզմաններ , ըսելով թէ նոյնչափ են եղեր նաև անոնց մէջ թաղուղները : Ճատ հաւանական է որ մեծամեծ կենդանեաց ոսկորները մարդու ոսկոր կարծելով՝ թաղած ըլլան , ու ետքը անուանի հսկայի մը անունը վրան դնեն : Հոչակաւոր է

Դմիւկոս հսկային գերեզմանը Պօլ-
սոյ նեղուցին վրայ՝ Եղուշա տաղը ը-
սուած լեռը , որուն երկայնութիւնն
է 66 ոտնաչափ : { Յունաց պատմիչնե-
րուն խօսքին նայելով՝ Դմիւկոս ար-
դոնաւորդաց մէկն է , որ Պողիտեկի-
սին հետ կոռուելով՝ զարնուեր մեռեր
**է և հոն թաղուեր է . իսկ Տաճիկնե-
րը Յեսու նահապետին գերեզմանն
է կ'ըսեն , ու զանազան առասպելներ
կըպատմեն վրան :**

Հսկայ մարդիկ սովորաբար բարակ
ու տկար կ'ըլլան , և գլուխնին պըզ-
տիկ : { Ոմանք կ'ըսեն թէ զանազան
կրթութեամք և գեղերով կընայ մար-
դուս հասակը երկըննալ : Պէրքլէյ
անգղիացի եպիսկոպոսը որբ տղայ մը
սնուց կ'ըսեն անանկ ուտելիքով որ 7
ոտնաչափէն աւելի երկընցաւ , ու 20
տարուան մեռաւ : { Ուրիշ թերթի
մէջ կըտեսնենք գաճաճները :

” (Ծրտաւազդ որդի Ա աչէի) 'ի տիոց
 ” տղայ , և ըստ մանկութեանն օրի-
 ” նի , ըստ կրօնից Հայոց՝ որպէս օ-
 ” րէն եր զգլուխ մանկտոյն , սոյնպէս
 ” ՚ի ժամանակին գերծեալ էր զգլուխ
 ” մանկանն Ծրտաւազդայ , և ցցունս
 ” էր թողեալ և գէս արձակեալ , :

Պարսից և Պարթեաց թագաւոր-
ները ինչուան շինծու երկայն մազ կը
դնէին գլուխնին : Հռովմայեցիք ի-
րենց հասարակապետութեան վեր-
ջերը ու կայսերաց ժամանակը Ծիտա-
ցոց պէս մազերնին գանգուր՝ կ'ը-
նէին , ու հոտաւէտ եղերով կ'օծէին :

Հին Պաղղիացւոց մէջ երկայն
մազ ունենալը պատուոյ և ազատու-
թեան նշան էր , ուստի ծառաները
մազերնին կ'ածիլէին . իսկ եկեղեցա-
կանները զարդասիրութենէ ազատ
մնալու համար՝ բոլոր մազերնին կ'ա-
ծիլէին , ու մինակ պղտի փունջ մը կը
թողուին : Ծս սովորութիւնն ալ ու-
 նէին որ իրենց մազերուն վրայ կ'եր-
 դուրննային Պաղղիացիք , ինչպէս
 հիմա իրենց պատուոյն վրայ կ'եր-
 դուրննան . ուստի մէկուն մազերը
 կտրելը՝ պատուէն զրկելու և նախա-
 տանաց նշան էր : Ու որ երկու հոգի
 իրարու հետխօսք դրած ըլլային անըզ-
 գամութիւն մը ընելու , զասոնք պատ-
 ժելու համար իրարու մազը կտրել
 կուտային : Պաղղիայի մէջ ինչուան
 Փրանկիսկոս և թագաւորին ժամա-
 նակը երկայն մազ ձգելու սովորութիւնը
 կար . բայց որովհետեւ թագաւորը
 գլխուն վրայ վերք մը ունէր՝ իր մա-
 զերը կտրել տուաւ . մեծերն ալ թա-
 գաւորին հետեւցան , ժողովուրդն
 ալ մեծերուն :

Ծքեմտեան եկեղեցւոյ կրօնաւոր-
ներն ու քահանաները ընդհանրապէս
կըխուզեն իրենց մազը . իսկ արեե-
լեան եկեղեցեաց քահանաները սովո-
րաբար երկայն մազ կը թողուն :

Ծօրուքը որ խոհեմուն և իմաս-
տութեան նշան սեպուած է՝ հին ա-

Վաղ ու ճօրու չգելու սովորութէա :

Հուն և նոր սովորութիւններու
մէջ ամենէն աւելի փոփոխականնե-
րէն մէկը եղած է՝ մազ ու մօրուք
ձգելու սովորութիւնը :

Ծիփացիք , Ծփրիկեցիք ու Եւրո-
պացիք ալ չին ատենը , բաց ՚ի Յոյ-
ներէն ու Հռովմայեցիներէն , երկայն
մազ կը թողուին . և Ծիփայի մէջ
երկայն մազ ձգելու սովորութիւնը
ընդհանրապէս ինչուան Ծրաբացւոց
զօրանալու ատենը տեեց կ'ըսեն :

Հայոց հին ատեն երկայն մազ ու-
նենալը յայտնի է մեր ազգային պատ-
մութիւններէն . բայց կ'երենայ թէ
քրիստոնէութենէ ետքը կարծըցու-
ցին : Ծուածները կ'երենայ թէ տղոց
 գլխուը կ'ածիլէին , և միայն ցցունք մը
 ու ետեի կողմը երկայն մազ կը թո-
ղուին . ասոր յիշատակութիւն Ծու-
զանդէն ունինք որ կ'ըսէ . ” Ծի նա